



# ՄԱՍԻԱՅԱՂԱԿՆԻ

Ա. ԽԵՏԱԲԵՐ

Հ Ա Յ Ա Ս Ա Ն Ե Ա Յ Յ

**ԱԶԳԱՅԻՆՔ, ԲԱՐՈՅԱԿԱՆՔ ԵՒ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ**

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆ

ԿԱՅԱԲԻՐԱԿԱՆ ՀՐԱՎԱՐՏԱԿԻՆ

ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԱՏՐԿԱՅ,

**Փ**ետարուարի 19-երդոր օրը Ռուսաստանի լայնածաւալ աշխարհին համար իննեւտամներորդ դարուս ամենէն լուսապայծառ, ամենէն բարեբաղդ օրը պէտք է համարիլ, ոչ միայն անոր համար որ այն օրը բազմեցաւ Ռուսաստանի մեծապանձ Գահը այժմու վեշտիւ ԿոՅսրը, ԱղեթՍԱՆԴՐ ԵՐԿՐՈՐԴ՝ իբրեւ հրեշտակ եւ աւետարեր խաղաղութեան եւ համաշխարհական յառաջադիմութեան իւր միլիանաւոր ժողովրդոց, այլ եւ մասնաւորապէս անոր համար որ այս տարի նոյն օրը ստորագրեց եւ հրատարակեց այն յաւերժական յիշասակաց արժանի Հրովարտակը զոր վեց տարիէ

իվեր խոստացեր էր նա իւր հաւասարին հպատակներուն, եւ զոր կրնամք բաել թէ ինքը Մեծազօր ԿԱՅՍՏՐ նոյնչափ կիսութարժամ մը առաջ հրատարակելու, որչափ եւ հպատակներն ընդունելու :

Այս հրովարտակին զօրութեամբը կիվերցուի Ռուսաստանէն սարուկներու վիճակը, եւ ամենայն գիւղականաց ալ կավարգեւի այն ազատութիւնը զոր ամենայն մարդ ունի ի բնէ, եւ պէտք է ունենայ իհասարակութեան իբրեւ մարդ բանական եւ իբրեւ քրիստոնեայ, եւ յորմէ հին եւ նոր ատենները երկար ժամանակ զուրկ մնացեր էին ոմանք այլ եւ այլ պատճառներով : Սարկութեան պատ-

ճառներուն ու պատմութեանը վրայ խօսիլը  
մեք ուրիշ ատենի ձգելով, կփութամք այս տեղ  
պատմել համառօտիւ թէ ինչ կերպով եղաւ  
Կայսերական Հրովարտակին հրատարակումը  
թէոդոսիոյ Հրեշտակապետաց եկեղեցոյն մէջ:

Տաւրիոյ կուսակալին կողմանէ օրով առաջ  
հասան մեր Գերապատիւ Առաջնորդին ձեռ-  
քըն ալ՝ հանդերձ պաշտօնական նամակով՝  
տպագրեալ Հրովարտակէն քանի մը օրինակ:  
Խոկոյն կարգադրութիւն եղաւ որ երկրորդ  
օրը մեր եկեղեցւոյն մէջ ալ կարգացուի Հրո-  
վարտակը իլուր Հայկազն ժողովրդոց, ինչ-  
պէս որ արգէն ուրիշ աղջաց եկեղեցիներն

ու ժողովրդաբանները եւ հրապարակները  
պիտի կարգացուէր՝ ըստ կարգադրութեան  
Քաղաքապետին:

Ժամը Ա-ին լցուեցաւ եկեղեցին խուռն  
բազմութեամբ ժողովրդոց եւ աշակերտաց,  
եւ ճաշու ժամերգութենէն ետքը՝ Կայսերա-  
կան հանդիսից համար սահմանեալ մաղթան-  
քը կատարուեցաւ: Յետոյ Գ. Առաջնորդը  
կարգաց իլուր ժողովրդեան Կայսերական  
Հրովարտակը. որոյ Հայերէն թարգմանու-  
թիւնը կդնեմք ահա այս տեղ, իբրեւ մեծ եւ  
կարեւոր մասն պատմութեան Ռուսաստանի  
եւ բոլանդակ մարդկային աղջիս:

### ՇՆՈՐՀԻԿՆ ԱՍՏՈՒՇՈՅ

## ՄԵՐ ԱՂԵՔՍԱՆԴՐ ԵՐԿՐՈՐԴ

ԿԱՅԱՐ ԵՒ ԻՆՔՆԱԿԱԼ ԱՄԵՆԱՅՆ ՈՌԻՍԱՅ

ԱՐՔՈՅ ԼԵՇՈՅ, ՄԵՇ ԻՇԽԱՆ ՖԻՆԼԱՆԴԻՈՅ,

ԵՒ ԱՅՆ, ԵՒ ԱՅՆ, ԵՒ ԱՅՆ:

\* Յայտ առնեմք ամենայն հաւատարիմ հը-  
պատակաց ՄԵՐՈՅ.

\* Ասուածայնովն նախախնամութեամբ եւ  
նուիրական օրինօք զահակալութեան կոչե-  
ցեալք ինայրենական Աթոռ ամենայն Առու-  
սաստանեայց, ըստ հարկի կոչմանս այսորիկ  
ուխտեցաք ՄԵՐ խրտի ՄԵՐՈՒՄ զուխտ ող-  
ջազուրելոյ ՄԵՐՈՎԸ արքունական սիրով եւ  
խնամօք զիամօրէն զամենայն հպատակս ՄԵՐ  
հաւատարիմս, խուսերազէն վառելոցն ազա-  
տարար իպաշտպանութիւն հայրենեաց՝ մին-  
չեւ ցվաստակողսն խոնարհաբար արուեստա-  
կան կահիւք, խերոտնելոցն զգերամբարձ  
պաշտամունս Արքունի սպասահարկութեան,  
մինչեւ ցայն որ զգաշտս հերկագործիցէ խո-  
փով արօրոյ կամ բանիւ:

\* Միտ եղեալ հանգամանաց միոյ միոյ ի-  
պայմանացն եւ իվիճակաց Տէրութեանս, տե-  
սաք ՄԵՐ զի արքունական օրէնսդրութիւն  
թէպէտ եւ փութաջան խնամով բարեկարգեալ  
է զիերինս եւ զմիջակային դասս ժողովրդոց,  
սահմանելով զպարտս եւ զիրաւունս եւ զար-  
տութիւնս նոցին, սակայն անձեռնաս լեալ  
է ցարդ նոյնօրինակ ցուցանել փութաջանու-

թիւն ինպաստ ստրուկ (\*) անուանեալ մարդ-  
կանն, այսպէս անուանելոց սակս ինըքոյ  
կալոյ նոցա տոնմաւ հանդերձ իշխանութեան  
կալուածատեարց, է որ ըստ վաղեմի օրինա-  
դրութեան եւ է որ ըստ սովորութեան. եւ կա-  
լուածատեարցն պարտք են խնամ ունել բա-  
րեկեցութեան ստրկաց: Կալուածատեարցն ի-  
րաւունք ընդարձակք էին ցարդ, եւ ոչ  
ճշգրտիլ սահմանադրեալք յօրինաց՝ զորս փո-  
խանակէին աւանդութիւն, սովորութիւն եւ  
հանոյք կալուածատեան: Իդէպս բարեյաջողս  
բազում անգամ էր տեսանել զի կալուածա-  
տեարցն նահապետական ցանկալի եւ արդարա-  
ցի խնամակալութեամբ եւ բարերարութեամբ  
ընդ ստրկացն վարէին, եւ ստրուկքն եւս բա-  
րեյօժար կամօք հպատակէին նոցա: Սակայն  
ինուազել զգաստասէր բարուց, իյանախել  
բազմապիսի յարաբերութեանց, ինուազել հայ-  
րախնամ զնացից կալուածատեարցն ընդ

(\*) Թուասց քրոստան բառին նիշդ Թարգմանութիւնը  
ամրական է. և կատուգարանի նաև այս Հրովարտակին  
մէջ՝ ազգասունիմի համեյերձ ամրացեալ ընդ իշխանու-  
թեամբ կարւածատեարց: Խոկ մեր այս տեղ կարւածա-  
տէր Թարգմանածը Թուասց ուղևակը բառն է:

ստրկաց իւրեանց, յանկանել երբէք երբէք տանուտիրական իրաւանց իձեռս արանց որ զանձանցն եւեթ խնդրէին զօգուտ, զնացք ուղղութեան խոկարութիւն գային, եւ ինքնահանոյ կամք առնուին զնամարձակութիւն՝ տառապեցուցիչ ստրկաց եւ վրդովիչ բարեկեցութեան նոցին. յորմէ եւ խտրուկս այսաջ գայր անշարժութիւն իւա անդր ուղղելոյ զանձանցն պայման կենաց:

\* Զայն նկատեալ տեսին եւ յաւերժայիշատակ Նախնիքն Մեր, եւ պլուպէս հնարս հրեարեցան իյեղաշրջել իլու անդր զստրկացն պայման. սակայն ինչ ինչ իննարից անտի թափուրք էին իճշգրտութենէ, եւ իկամս եւ յազատութիւն կալուածատեարցն ապաստանք, եւ ինչ ինչ դարձեալ ճշգրիտք էին ըստ տեղաց տեղեաց եւեթ՝ ըստ պահանջելոյ առանձինն ինչ հանգամանաց, եւ կամ զփորձոյ լուրոյ ունեին կերպարանս: Այսպէս աւանիկ եւ ԿԱՅՍԻՐՆ ԱՂԵՔՍՈՆԻՐ Ահրատարակեաց ըզսահմանսն որ յազագս ազատ հերկագործաց, եւ իմէր հանգուցեալ Ծնողն Մեր ՆՓԿՈՂԱՅՈՒՍ Ազահմանսն յազագս ստրկացն պարտուց. եւ յարեւմտեայ կուսակալութիւնսն օրինաւոր կանոնօք սահմանեալք են բաժինք զետնոց որ անկանին ստրկաց, եւ պարտականութիւնք նոցին: Սակայն սահմանքն որ զազատ հերկագործաց եւ զստրկացն պարտուց՝ դուզնաքեայ յոյժ առեալ են ցարդ կատարումն եւ զործադրութիւն:

\* Եւ ահա ըստ այսմ օրինակի հաւաստեաւ զիտացաք Մեր, զի զործն իւա անդր յեղափոխությու զպայման կենացն ստրկաց՝ կտակաւանդ իմն պատուէր է առ Մեջ ՄերՈՑՆ Նախորդաց, եւ վիճակ՝ զոր յընթացս անցից ժամանակաց տուեալ է Մեջ ձեռն ամենախնամ Արարշին:

\* Եւ սկիզբն արարաք Մեր այսմ զործոյ, յայտարարութեամբ վստահութեանս մերոյ ի-Տանուտեարս (Ճարապետ) Թուսատանեաց, իհաւաստեալն բազմապատիկ փորձովք հաւատարմութիւն նոցին առ Գահն Մեր եւ պատրաստականութիւնն նուէրս եւ զոհն առելոյ իսէր Հայրենեաց: Նոցին իսկ Տանուտեարց յանձն արարաք Մեր, ըստ յօժարութեան նոցա, յօրինել զառաջարկութիւնս նորոյ կարգադրութեան կենցաղի ստրկացն. յորում նարկ իվերայ կայր Տանուտեարցն չափ

դնել իրաւանց իւրեանց զորս ունեին իվերայ ստրկաց, եւ իբաց բառնալ զդուարութիւնս փոփոխութեանն՝ ոչ առանց նուազելոյ զանձանցն շահս: Եւ վատանութիւնս Մեր ճշմարտեալ ստուգեցաւ: Խեղողուս անդ զաւառաց զաւառաց, յորս առաջիկայ էին պատզամաւրք ընարեալք իրովանդակ տանուտիրական դասուց անցնիւր զաւառի, Տանուտեարքըն յօժարակամ փութով յեսու կացին յիրաւանց անտի զոր ունեին իվերայ ստրուկ մարդկանն: Ինոյն ժողովս, յետ իմի վայր հաւաքելոյ տեղեկութեանցն կարեւորաց, յօրինեցան առաջարկութիւնքն զնորոյ կարգադրութենէ: կենցաղի ստրկաց եւ զյեղանակէ յարաքերութեան նոցին ընդ կալուածատեարս իւրեանց:

\* Եւ քանզի առաջարկութիւնքն այնոքիկ, որպէս եւ ակնկալիին էր յիրացն ընութենէ, բազմապիսիք երեւեցան, ինչիսաւոր ժողովին անդ որ առ այս կարգեալն էր՝ ինամեմատութիւն ածան ընդ միմեանս եւ ինամաձայնութիւն եւ իկանոնաւոր իմն բովանդակութիւն, եւ ուղղագրեցան, եւ լրացան. եւ յօրինեալքն ըստ այսմ օրինակի նոր սահմանադրութիւնք որ յազագըս կալուածական ստրկաց եւ ընդունին մարդկանն: իբնեութիւն առան յԱրքունական Խորհրդարանին:

\* Յետ կարդալոյ զԱսուուած յօժնականութիւն, եղաք Մեր իմուի կատարումն տալ այսմ զործոյ:

\* Հաս զօրութեան նորոցն այնոցիկ սահմանադրութեանց՝ ստրուկքն ընկալցին իդէպ ժամանակի վի կատարեալ զիրաւուս ազատ զիւզականաց:

\* Կալուածատեարք անկրուստ պանելով զիրաւուսն սեպիականութեան ամենայն կալուածոց իւրեանց, տան ստրկացն՝ իփիսարէն պարտականութեանց նոցին օրինադրելոց՝ զագարակայինն ընակարան նոցին ինաստատուն վայելս. եւ բաց յայնանէ, յսնքոյթ ապահովութիւն կենցաղի նոցա եւ իկատարումն ստրտականութեանցն զորս առ Պետութիւնս ունին՝ զսահմանեալն իկանոնադրութեան անդ զչափ զաշտագեանոյ եւ զայլոց եւս արդեանց:

\* Ստրուկքն՝ ժառանգորդք այսր կալուածական բաշխի՝ պարտին հատուցանել կալուածատեարց զպարտականութիւնսն սահմանեալս իկանոնադրութեանց անտի: Եւ մինչ-

դեռ նոքա յայսմ պայմանի իցեն, որ անցողական իմն է պայման, ստրուկքն կոչին առամսնակեայ պարտականք:

«Միանգամայն ընդ նմին տուեալ լինին նոցա իրաւունք զեոց առելոյ զազարակայինն իւրեանց բնակարան, եւս եւ՝ ըստ կալուածաւեացն հաւանութեան՝ կարող են ստանալ խստացուածս սեպհականս զդաշտագետինքս երս եւ զայլս յարդեանց որ որոշեալք իցեն նոցա ինաստատուն վայելումն: Մովին ստացուածով սեպհականութեան որոշեալ չափոյ դաշտագետնոյն՝ ազատանան ստրուկքն իպարտականութեանց անսի զորս ունին առ կալուածաւեարս յաղազ երկրին զնելոյ, եւ մտանեն ինաւաստին պայման ազատ զիւղականաց՝ տեարց սեպհականութեան:

«Առանձինն կանոնադրութեամբ յաղազ ընդոծին մարդկան (\*) սահմանի վասն նոցա անցողականն այն պայման կենաց, ըստ պատշաճի պարապմանց նոցին եւ յարմարութեանց. իսկ իրանալ երկամեայ ժամադրութեան յօրէ հրատարակման այսր սահմանի, ընկալցին նոքա զիւղարեալն ազատութիւն եւ արտօնութիւնս ժամադրականս:

«Սահմանադրութեամբքն յօրինելովք իվերայ սկզբանցս այսոցիկ զիւղարաց՝ որոշի հանդերձեալն բարեկարգութիւն զիւղականաց եւ ընդոծնաց, սահմանի կարգ հասարակաց վարչութեան զիւղականաց, եւ մանը նշանակին իրաւունքն շնորհեալք զիւղականաց եւ ընդոծին մարդկան, եւս եւ եղեալքն իվերայ նոցա պարտականութիւնք որ առ Պետութիւնս եւ առ կալուածաւեարս:

«Եւ թէպէտ կանոնադրութիւնքն այնոքիկ հանրականք, տեղականք, եւ առանձինն յաւելուածք կանոնաց իպէտս մասնական ինչ տեղեաց, եւ տեարց անձուկ կալուածոց, եւս եւ զիւղականացն որք վաստակեն իզործարանս եւ յարուեստանոցս կալուածաւեարց, պատշաճեալք են ըստ կարի տնտեսական պիտոյից եւ սովորութեանց տեղեաց տեղեաց, սակայն իպահպանութիւն սովորական կարգին իտեղիսն յօրս կարգն այն յօդուտ բերի երկաքանչիւրոցն կողմանց, առաջարկեմք ՄԵՐ

կալուածաւեարցն լինքակամ ձայնակցութիւն մոտանել ընդ զիւղականս, եւ պայման դաշտանց հաստատել ընդ նոսա յաղազ չափութիւնոցն կետոցն իզիւղականս, եւ յաղազ պարտականութեանցն որ անտի ծագիցին, հանդերձ պահպանութեամբ կանոնաց եղելոց յանցոյց հաստատութիւն բանազնացութեանցն այնոցիկ:

«Եւ քանզի նորս այս բարեկարգութիւն, խպատճառս անհրաժեշտ բազմութեան փոփոխութեանցն որ պահանջին՝ չմարթի վաղ ընդ փոյթ առնուլ զիւղարումն, այլ ժամանակի պէտք են, օրինակ իմն՝ ոչ ինչ պակաս քան երկամեայ ժամանակի, սմին իրի յընթացս այսր ժամադրութեան, առ իխորշելոյ իշխութութեանց, եւ իպահպանութիւն հասարակաց եւ առանձինն օգտից, կարգն սահմանեալ ցարդ խստացուածս կալուածաւեարց անհայտ պահեացի մինչեւ յետ կատարման պարտուպատշաճ պատրաստութեանցն՝ ըսկիզբն լիցի նորումն կարգի իրաց:

«Եւ զի ըստ կանոնի լինիցի հասանել իկէտ այնք նպատակի, իդէպ վարկաք ՄԵՐ հրամայել.

«ա.) Բանալ ըստ ամենայն կրւսակալութեանց սակս զիւղականացն խնդրոց Ատեան նահանգական, որում յանձն լինի զերագոյն վերատեսչութիւն գործոց զիւղական ժողովը դոց բնակելոց իկալուածս կալուածաւեարց:

«բ.) Իքնենութեան վիճից եւ հակառակութեանց որք մարթին ծագել իտեղիս տեղիս իկատարման անդ նորոցն կարգադրութեանց, սահմանել իգաւառս զաւառս Միջնորդս Խաղաղութեան, եւ ինոցանէ կազմել Գաւառական ժողովս Խաղաղութեան:

«ց.) Բաց յայսմանէ կազմել իկալուածս կալուածաւեարց աշխարհական տեսչութիւնը. եւ առ այս՝ թողով զգիւղական հասարակութիւնս յայժմու յօրինուածի նոցին, բանալ յերեւեկի զիւղօրէս Գիւղապետական վարչութիւնս, իսկ զգիւղական հասարակութիւնսն մանունս հաւաքել ընդ միով զիւղապետական վարչութեամբ:

«դ.) Կազմել, ճշգրաել եւ հաստատել ընդ միում միում զիւղական հասարակութեան կամ կալուածոյ զահմանադրական մուրհակագիր, յորում ինամար արկցի՝ ըստ հանգամանաց տեղեացն՝ չափ հողոյն որ տուեալ լինիցի

(\*) Հերոդիոն մարդիկ բախնք Ռուսաց քորօնու ուժու բահման, որ տանստեարց նեռքին տակն եղած ստրուկներուն համար է:

զիւղականաց իհաստատուն վայելումն, եւ սահման պարտականութեանցն որ պահանջիցին ինոցանէ յօդուտ կալուածատեարց եւ վասն հողոյն եւ այլոց ինչ արդեանց որ անտի:

\* և.) Զահմանազբական մուրհակագիրսն զայնոսիկ ածել իկատարումն իհաստատել միոյ միոյ ինոցանէ վասն անցնիւր կալուածոց. իսկ զվախճանականն կատարումն նոցին ըստ ամենայն կալուածոց՝ առնել ընթաց երկուց ամաց, յօրէ հրատարակման Հրովարտակիս այսորիկ:

\* զ.) Մինչեւ ցլումն այսր ժամադրութեան, զիւղականացն եւ ընդոծնաց կալ եւ մնալ յառաջնումն իւրեանց հպատակութեան առ կալուածատեարս, եւ անտրտունջ կատարել զպարտականութիւնն իւրեանց զառաջինս:

\* հ.) Կալուածատեարց ունել ըստ առաջնոյն զիւրատեսչութիւն բարեկարգութեան իկալուածս իւրեանց՝ հանդերձ իրաւամբ դատաստանի եւ վճռահատութեան, մինչեւ կերպարանեալ կազմեսցին զիւղապետութիւնք եւ բացցին զիւղապետական դատարանք:

\* Միտ եղեալ անհրաժեշտ դժուարութեանց կերպարանափոխութեան յոր ձեռն արկեալս է, Մեթ յառաջ քան զամենայն եղեալ եմք ըզյոյս Մեթ յամենաբարի Տեսչութիւնն Աստոծոյ որ ապաւէնն է Առուաստան աշխարհի:

\* Յետ այնորիկ քաջայոյս եմք յարիական փոյթ նախանձու բարելոյն հասարակաց՝ Տանուտեարցն ազնուականաց, որոց չկարենք չառնել յայտ իՄէնջ եւ իդիմաց համօրէն Հայրենեաց զշնորհակալիս յաղազս անշահասէր գործակցութեանն իկատարումն Մեթով առաջարկութեանց: Ոչ մոռասցի երբէք Առուսիա, զի նոքա ինքնայօժար կամօք, եւ յորդորեալ միայն իմեծարանացն առ մարդկեղէնն արժանաւորութիւն եւ իքրիատոնէականն եղայրսիրութենէ, իքաց կացին յիրաւանց ստրկացն որ արդ դերեւանայ, եւ արկին զիմմն նորոյ տնտեսական կենցաղակարութեան զիւղականաց: Ակն ունիմք աներկմիտ յուսով՝ զի եւ յայսմնետէ եւ անդը զամենայն փոյթ իմէջ առցեն ազնուաբար իկատարումն նորոցս կարգադրութեանց գեղեցիկ կանոնաւ եւ հոգւով խալաղութեան եւ բարեսէր մտաց. եւ զի մէն մի իտանուտեարց իտահմանս իւրոյ կալուածին յարդիւնս ածցէ զիոյակապ զեացս ուղղութեան համօրէն տանուտիրական դա-

սուն, բարեկարգելով զկենցաղ զիւղականացն բնակելոց յիւրումն երկրի եւ զընդոծնացն իւրոց իվերայ պայմանաց որ իւրաքանչիւր կողմանցն եւս իցեն օգտակարք. որով եւ տացէ զիւղաբնակ մարդկանն զօրինակ բարի եւ զբաջալերութիւն ինչպրիտ եւ իհաւատարիմ կատարումն թագաւորականացս կարգադրութեանց:

\* Առաջի աչաց ունելով անթերի զօրինակս վեհանձնական խնամոց կալուածատեարց ըզդ զիւղականացն օգտից, եւ զերախտազիտութեան զիւղականաց առ բարեկանամ փոյթ կալուածատեարց, հաստատիմք եւ եւս իմերումն ակնկալութեան, զի յօժարակամ հաւանութեամբ երկոցունցն կողմանց բարձցին իմիջոյ մեծաւ մասամբ դժուարութիւնքն որ անհրաժեշտք են իդէպս ինչ փոփոխութեան հասարակացն կանոնաց եւ իներքս մտանելոյ ազգի ազգի հանգամանաց մասնական ստացուածոց. եւ զի այսու հնարիւք թեթեւացեալ զիւրանայ անցումն իվաղեմի կարգէ անտի իրաց ինորս, եւ յապառնի ժամանակս հաստատեցվ հաստատի փոխադարձն վատահութիւն, գովելին միաձայնութիւն եւ միաբան ընթացք առ հասարակացն օգուտ:

\* Եւ զի զիւրագոյնս ածցին իզործագրութիւն ընդ մէջ կալուածատեարցն եւ զիւղականաց հաւանութիւնքն այնոքիկ՝ որովք զիւղականքն ստացցին կալուածս դաշտականս հանդերձ ազարակային բնակութեամբք, Պետութիւնն ցուցցէ օժանդակութիւնս՝ ըստ առանձինն կանոնաց փոխատուութեամբ եւ փոխանցմամբ պարտուց որ իվերայ կալուածոց կայցեն:

\* Վատահ եմք եւ յոդշմտութիւն ժողովը դեան Մեթով:

\* Ցործամ դիտաւորութիւն կամաց Պետութեանս զբարձմանէ ստրկական իրաւանց ազդ եղեալ ծաւալեցաւ իմէջ ստրկացն որ չէին առ այն պատրաստեալք, իվեր ելին իտեղիս տեղիս վրիպական իմացուածք: Սկսան ումանք զազատութենէ խոկալ, եւ զպարտականութիւնն իմոռացօնս արկին: Սակայն հասարակացն ողջմտութիւն ոչ զրդուեցաւ, զիւղելով հաւաստեաւ, զի եւ ըստ բնաւորական խելամտութեան՝ որ ոք ազատօրէն վայելիցէ իբարին հասարակաց, պարտի եւ ինքն սպան հարկանել հասարակաց բարելոյն՝ կատարելով

զպարտականութիւնս ինչ, եւ ըստ քրիստոնէական օրինաց, ամենայն անձն պարտի ընդ իշխանութեամբ կալ հպատակորէն (Հռովմ, մԳ. 1), հատուցանեղով ամենեցուն զպարտս. եւ առանձին ում ումեք եւ պարտիցի զնարկ, զմագ, զերկիւդ, զպաշիւ (7). եւ զի անմարթ է զիրաւունսըն զորս օրինաւորապէս ստացեալ ունիցին կալուածատեարք՝ առնուլ իձեռաց նոցին առանց պարտուպատշաճ վարձատրութեան եւ կամ ինքնայօժար հրամեջորի. եւ զի հակառակ իմ լինէք ամենայն արդարութեան, ընդունել իկալուածատեարցն զերկիր, եւ չհատուցանել ընդ այնր եւ ոչ մի ինչ պարտականութիւն:

\* Եւ արդ եւս յուսով ակն ունիմք զի ստըրկացն դասք՝ իրանալ առաջի նոցա նորոյ կենցաղին՝ իմխտ առցեն եւ շնորհակալու մըտօք ընկալցին զծանրակշիռն զայն նուիրումն զոհի զոր Ազնուականքն առնեն Տանուեարք վասն իրաւ անդր վերածելոյ զնոցայն կենցաղավարութիւն:

\* Խելամուտ լիցին նոքա, զի յորմամ ընդունիցին զամրագոյն ինչ հաստատութիւն սեպհանանութեան, եւ զլաւագոյն ազատութիւն տնտեսելոյ զանցնիւր արարս, պարտականք եղանին յաչս հասարակաց եւ յաչս անձանց զիսովին՝ զթերին բարեսպուզ արզանաց նորոյ օրինացն լցուցանել հաւատարիմ՝ բարեսէք եւ փութածան գործադրութեամբ իրաւանց պարզեւելոց նոցա: Օրէնք որ քան զամենայն իսկ օրէնս օգտականութիւնը իցեն, ոչ ունին երջանիկս առնել զմարդիկ, եթէ ոչ նոքին ինքեանք չան իզործ արկանիցեն յօրինել զիւեանցն երջանկութիւն ընդ պաշտպանութեամբ օրինաց: Եւ ոչ այլ ազգ մարթի իձեռս բերել եւ առաւելուլ զգոնութիւն բաւականութեան, եթէ ոչ անխոնջ աշխատասիրութեամբ, խոհական կիրառութեամբ ուժոյ եւ հնարից, ամենազգաստ զգուշաւորութեամբ, եւ առ հասարակ պատուաւոր կենցաղավարութեամբ երկիւդիւն Աստուծոյ:

\* Որոց վիճակեալն իցէ կատարումն տալ յառաջընթաց զործոց նորոյ կարգադրութեան ըզկենցաղէ զիւղականաց, եւ կարգադրութեանս իսկ զիսովին, արթուն հսկողութեամբ փոյթ իմէջ առցեն զի զործս այս կատարեցի կանոնաւոր եւ անվրդուլ զործադրութեամբ, քաջ կշռելով զպատենութիւն ժամանակաց, որպէս

զի երկրագործացն մտադրութիւն մի իբաց անշատեցի յերկրագործականացն անհրաժեշտ աշխատութեանց: Թող ինամուտ փութածանութեամբ մշակեցն նոքա զերկիր եւ ժողովեցն զպուղս նորին, որպէս զի ապա իշտեմարանաց բարւոք լցելոց առնուցուն ըզմերմն սերմանելոյ յերկիր՝ զորոյ զնաստատունն ընկալցին զվայելումն, եւ կամ յերկիր զոր ստացեալ ունիցին խտացուած սեպհանանութեան:

\* Կնքեա զանձն քո նշանաւ սրբոյ Խաչին, ժողովուրդ ուղղաղաւան, եւ կարդասչիր ընդ Մեջ զօրնութիւնն Աստուծոյ յազատականն քո աշխատութիւն, յառհաւատչեայն առտնին երջանկութեան քո եւ օգտի հասարակաց:

\* Տուեալ իՄաՅքթ-Փեթերպուրկ, յիշեւտասներորդի աւուր ամսեանն Փետրուարի, յամի ծննդեան Փրկչին հազարերորդի ութիւրիորդի վաթսներորդի առաջնում, եւ իթագաւորութեան Մերթ յեօթներորդի:

Կայսերական Հրովարտակին կարգացմանն քէն ետքը, Առաջնորդը ատենախօսութիւն մը ըրաւ որոյ գլխաւոր իմաստներն ասոմքէին:

\* Թէպէտ եւ ամէն ժամանակ ալ քաղցր է բարեպաշտ հաւատացելոց լսել եւ կատարել ոուրը Աւետարանին այն խօսքն որ այս հանդիսին մէջ կարգացուեցաւ, թէ « Տուք զկայսերն կայսեր, եւ զնամունքն Աստուծոյ ընկածը Աստուծոյ առւէք, կայսեր ընկածն ալ կայսեր». Բայց այս մեծապայծառ օրս, այս կարգէ գուրս եւ յաւերժական յիշատակաց օրս, աւելի ալ քաղցր պիտի գայ ամենուս այն խօսքը, եւ պիտի փութամք տալ ամենայն սիրով զկայսերն կայսեր, եւ զնամունքն Աստուծոյ: Այս, Աստուծոյ վառք եւ գոհութիւն պիտի տամք, Քրիստոսասէք ժողովուրդք, որ թագաւորաց սիրաը իրեն ձեռքը լինելով, — ինչպէս որ կըսէ Սոզոմն իմաստաւնը, — շարժեց ահա մեր Վեշտիւն Ինքնէսկուլին սիրաը որ իւր միլիոնաւոր հաւատարիմ հզատակներուն մշջն սորկութիւնը կամ գերութիւնը վերցընէ, ու քանութիրեք միլիոն մարդու ազատութիւն պարգեւէ: Մեր բարեպաշտ ԿԱՅՍԵՐ ալ ընծայեմք մեր երախտագիտութիւնն ու չնորհակալութիւնը, որ իւր բարեգութ եւ հայրախնամ կառավարութեան այս սրանչելի ապացոյցը տուաւ ամենուս, եւ Ռուսիոյ մեծազօր տէրութեան ներքին յառաջադիմու-

թեանը համար եւ դրսի ազգեցութեանը մէջ-  
նալուն համար լայն եւ ընդարձակ ճամա-  
պարչ բացաւ:

«Այս կապահանջեր հարիւրաւոր տարբներէ խվեր ճշմարիս մարդասիրութիւնը, եւ մանաւանդ այս մեր գարուս յառաջադիմութիւնը. այս կապահանջեր սուրբ Աւետարամին սկզբունքը՝ որով կխրատէ զմեզ Քրիստոս Տէրըն մեր թէ «Դուք ամենեքին եղբարք էք» . եւ Պօլս առաքեալ կհաստատէ թէ քրիստոսական եկեղեցւոյ մէջ «Զիք խտիր, ոչ ծառայի եւ ոչ աղատի»: Եւ զայս ահա կատարեց այսօր լայնածաւալ աշխարհիս Ռուսաստանեայց Մեծազօր Ինքնակալիք՝ յուրախութիւն իւր ամենայն հաւատարիմ հպատակաց, եւ իհիացումն ամենայն օտար ազգաց:

«Այո, հաւատացեալ ժողովուրդք, պէտք  
է որ ապշին զարմանան այս գեղեցիկ եւ ըս-  
քանչելի փափոխութեան վրայ ամենայն օ-  
տար ազգերն ալ, եւս եւ Եւրոպայի լուսա-  
ւորեալ ըսուած ժողովուրդները. մանաւանդ  
այսպիսի ժամանակ՝ յորում անդին Ամերի-  
կայի մէջ՝ մի եւ նոյն խնդրայն վրայ՝ ան-  
կարծելի վէճ ու կռիւ մը կտեմնեն, որոյ  
վախճանն ինչ լինելիքը Սասուած միայն գի-  
տէ: Ամերիկայի Միացեալ Նահանգաց ընա-  
կիները աշխարհիս ամենէն յառաջադէմ  
ազգաց մէկը կհամարուին՝ քաղաքակրթու-  
թեան կողմանէ. հաւատքի կողմանէ ալ — ի-  
րենց հարցընեսնէ — իսկական քրիստոնէու-  
թիւնը իրենց քովն է միայն. Աւետարանին  
խօսքերն ուղիղ հասկըցող ու պահող իրենք  
են միայն, թէպէտ եւ հարիւրաւոր դաւա-  
նանքներ բաժնուած են՝ իրարու հակառակ: Արդ  
այն Ամերիկայի լուսաւորեալ ժողո-  
վուրդները երկու բաժնուեր են, ու սոսկալի  
հակառակութեամբ մէկմէկու գէմ կռիւ ու  
պատերազմ ունին. կէսը կուզեն որ դադրի  
վերջանայ մէջերնէն գերի գներու ու ծախե-  
լու բարբարական սովորութիւնը. կէմն ալ  
գէմ կիենան՝ ըսելով թէ այդ բանը մեր  
շահուն հակառակ է, ուստի չեմք ընդունիր  
ամենեւ ին:

« Ո՞րքան տարբեր ու ո՞րքան հրաշալի է  
ուրեմն Ռուսաստանի մէջ այսօրուան օրս  
տեսնուած մեծ տեսարանը. Ռուսաստանի մէջ՝  
որ գոնէ քաղաքակրթութեան մէջ դեռ շատ  
ետ մնացած կշամարուի:

«Φωτ.ρ τωαλ.ρ οιρεμ.ν αυστοιαδωγιν. νω-  
βιαβιναμπιθεαν. ορ θητασασαν.ρ μ.ρ ωμο  
μεδ. ερχανικοιθεαν. ει. αρχαστοιθεαν. φοι-  
τ.ρ εωσατ. μημηνατ.ορ θαρμαφρη.ορ απ.ρθει.ρ  
μερ. φεζαφιατ. κα.ο.ο.ε.ρ δετ.ρωι.ρ, ει. ιμωε.

ერან დაქორისტებამც հռչაկեմც აյნ აპნითა-  
კანაց ու տանուտէրերուն վեհանձნაկან  
մარդասիրութիւնն ու հայրենասիրութիւնը,  
որ բաւական մեծ վնասներ յանձն առնելով՝  
սիրով յօժարեցան հրաժարիլ իրենց իրա-  
ւունքն, ու ազատ ընել իրենց ստրուկները:  
«Միանգամայն մեր երախտագիտութիւնը  
աւելի յայտնեմք մեր վեհափառ ԽնքառԱկադեմիա՝  
մեր հաւատարիմ հպատակութեամբը, եւ  
ազօթելով իրեն ու բավանդակ Կայսերական  
Ազգաստահմեն եւ հայրենասէր Խշաններուն  
երկար կենացը, եւ իրենց բարի բարի գի-  
տաւորութեանցն ու ջանքերուն յաջողու-  
թեանը համար:

« Ուրախակից լինմք նաեւ բովանդակ բարեսիրտ աղջին Ռուսաց, եւ շնորհաւորեմք նոցա անկեղծ սիրով եւ ուրախութեամբ այս մեծ գլարագլուխը:

« Հարիւրաւոր տարիներէ իվեր մեր հայոց ազգը կիվայելէ Ռուսաց տէրութեան հզօր եւ հայրենական պաշտպանութիւնը՝ հանգերձ զանազան աղատութիւններով. եւ չկայ մէկ հայ մը որ ստրկութեան մէջ կամ գերութեան մէջ դանուի, որ այսօրուան պարզեւած աղատութեան անձամբ մասնակից լինի. բայց սակայն քրիստոնէական եղբայրսիրութենէ շարժեալ պէտք է որ այնպէս ուրախանայ ուրիշներուն, ոչ ապաքէն մանաւանդիրեն հիւրընկալ աղգին աղատութեանը վրայ, ինչպէս թէ ինքը լինէր նոյն աղատութեան վայելառո:

« Բարեմաղթեմք ուրեմն Վեհափառ ԿԱՅՍԵՐ  
Հայրագութ խնամոցը լիտլի յաջողութիւն,  
եւ բոլոր Ռուսաստանի՝ ճշմարիտ եւ ուզիղ  
քաղաքակրթութեան մէջ օր ըստ օրէ աւել-  
լի յառաջադիմութիւն, խիառս Աստուծոյ եւ  
յօգուտ այսքան բազմաբիւրաւոր ժողովրդոց,  
որոց մէկ մասն ալ մեր ազգն է: Կայսեր  
վայելած հաւատարիմ հպատակութիւնը,  
շնորհակալութիւնը, գովասանիքը սիրով տամք  
Կայսեր, եւ Աստուծոյ վայելած փառքն ու  
պատիւը լիաբերան գոհութեամբ մատուցա-  
նեմք Աստուծոյ Հօր եւ Որդոյ եւ Հոգուոյն  
սրբոյ. ամէն»:

Յետոյ թագաւորական տօներու համար սահմանեալ հանդիսաւոր մաղթանքին մնացեալ մասն ալ կատարուեցաւ, եւ ժողովրդեան յոդնախուռն բազմութիւնը հանդարատութեամբ եւ ուրախութեամբ արձրկուեցաւ եկեղեցիէն։ Այն օրը գպրայներու աշակերտները ազատ եղան, եւ Խալիպեան ուսումնարանն ու տպարանն ալ գագրեցան դասառութենէ եւ աշխատանքէ։